

Լ Ճ Ա Մ Ո Լ Դ Պ Ր Ո Ց Ը

Այսպէս կոչուեցան, նախ հեգնօրէն, ԺԹ դարու սկիզբը անզղիացի բանաստեղծներու խումբ մը, որ միացան նկարագրական նոյն կէտին մէջ, զգացումներու գոլորդիկ վերլուծութենք՝ բնութեան սէրին հետ զօդելով։ Լամոն կամ լաւազար (Lakists, the Lakist school) ըսուեցան, վասն զի կը բնակէին Անգլիոյ հիմասյին լճերու ափունքը։

Իրենցմէտ առաջ, ճիշտ է, նոր շրջան մը կար. Գառուզը, Պէօրնս և Գրէզ անոր ներկայացուցիչներն էին. բայց չըմրնեցին իրենց աւետած գրական յեղաշլջումը։ Այսպէս չեն մեր ներկայ բանաստեղծները։ Խսոնց կը հասկնան որ բարդուական ու գրական փոփոխութիւն մը տեղի պիտի ունենայ. իրենց կը գծեն անոր ճամբան, կը դնեն նպատակը։

Լճամոլներու գլխաւորներն են Ռուորսուորտ, Գոլցին, Ապութէյ, Ռիվլըն։ Խրաբանյիւրը, Հարկաւ, իր որոշ գիմազիծն ունի. այսու հանդերձ յայտնի է նաեւ թէ համարակաց աղերսներ ունին իրարու մէջ։ Քաղաքականութեան մասին, օրինակ, պահպանողական կողմին (tory) են հակած։ Բանաստեղծութեան մէջ՝ հակառակեցան Տրայտընի և Փոփի դպրոցին, բայց միշտ աւանդապահ թալավ Եղիսաբէթի գարու մատենագիրներու հիացման։ Բնութիւնը, այն միշտ երիտասարդն ու գեղեցիկ բնութիւնը, իրենց անհատնում ներշնչան աղբիւրն է Այս անզամ շատ սովորական պիտի ըլլայ, եթէ ըսեմ որ բնութիւնը կը սիրեն. — ամէն բանաստեղծ (ամէն մարդ չըսեմ) իր մէջ այդ սէրը ինքնածին ունի. — Լճամոլներու համար՝ պէտք եմ ըսել որ

զայն կը պաշտեն. չափազանց չէ բառը։ Անշուշտ սիրոն լճերն ալ չեն վիրաւութիւնը, որովհետեւ իրենց ալ բնութիւնը կազմոնիներէն են։ Շշուկը՝ քան մը կ'առնէ կը տանի իրենց մոտածումէն, որ առանձնութիւնն ու լուսութիւնը կը սիրէ, ինչպէս աստղերը՝ մթութիւնն ու լուսութիւնը։ Աշցերնին բնութիւնը, դիմացի լճերը միայն կ'ուզեն տեսնել. ականջնին՝ միայն այն ձայնին վարժած է՝ որ կը ծնանի ափերու վրայ ծփանցներու ծածուկ և ընդհատ բախումներէ։ Թաւ անտառներու մէջ, վերջալոյսի մեռնող նշոյներու և արշալոյսի նորածագ ճառագայթներու դիմաց՝ իրենց կը թուի թէ զոգինին արեգերաց հոգինին հետ կը միանայ, « մէկը կը խօսի, մէկը մտիկ կ'ընէ »։ ամէն անզամ բնութեան նայելուն՝ հինցած փոշի մը կ'ինայ իրենց հոգւոյ վրայէն, նոր ճառագայթով մը կը զարդարուին. բան մը կու տան, բան մը կ'առնեն։ Այս արդէն — ըստ « Մենախոնց Երեկորին »ի հեղինակին, — հասարակաց է։ « Վարդ մը շօշափեցինց ու հոտուրուացինց. մեր մատներէն ու ոռնչներէն քանի մը հիւլէ կ'անցնին վարդին՝ տեղ տալու համար անկից եկած հիւլէներու²։ Տեսակ մը խորհրդապաշտութիւն, ուրեմն։ Ոմենամեծ և ամենաչնչին իրերու՝ լճամոլները կ'ընծայեն — բաց ի փիզիքականէ, — բարոյական կեանց մաւլ։ Տեսէց. Ովկիանը հոգի մ'է, կիրեքը ունի. լուսինը՝ քմահանոյըներ, ալիքները (անշուշտ լճին), աստղերն ու ամպերն կը հաստակին ներըին զգացումի մը։ Աստղազարդ երկինքը կը սիրեն, երբ մանաւանդ կախուած է իրենց լճերու կապոյտին մէջ։ բայց դեռ աւելի հաճոյ է իրենց՝ « աստղ մը, որ միայնակ կը փայլի երկնքի վրայ »։

Ամէնքն ալ իրենց մօրը՝ բնութեան կը նային, կը ժպտին, կը հիանան, կը ներշնչուին և յետոյ կը լուսանկարեն։ Եղա-

1. V. Hugo, Les Rayons et les ombres.

2. Հանգած եկեղեցին, էլ 79.

3. J. Demogeot, l'Angleterre.

4. A star, when only one, is shining in the sky.

նակաց մէջ՝ ամառն ու ձմեռը շատ չեն սիրեր, վասն զի չափազանց են. սակայն ովք կրնայ իրենց չափ զգալ, երբ ժպտուն զարունը դալարեցնելու, ծաղկեցնելու և խորտակելու կու զայ այն միապազաղ սառերը, ամրող բնութիւնը արթնցնելով։ Գունաթափ աշուն ալ իր հմայքն ունի, վասն զի գունաթափ է. որովհետեւ «ընկած, ազազուն տերեներ» ունի, «որոնց հետ կատու մը կը խաղայ¹»։ Այս թէ ուր հասանց Եւ այս վերջին տողերու հեղինակը՝ Նկատուած է Հմամոլ զպրոցին իրը գլուխ կամ, եթէ Կ'ուգէք, հիմադիր։

*
**

W. Wordsworthի հայրենիքը Գոգէրմատունն է, Գրմագէրլէնսի մէջ, ուր ծնաւ նա 1770ին. մ. 1850ին։ Իր կինաց մեծ մասը անցուց Ուինտըրմիր ճին ափանց քով, շքեղ տան մը մէջ, ազուրը լերանց դիմաց, հաւատարիմ բարեկամներէ շրջապատուած, զրազած իր հայեցողութեան՝ զոր ոչ մի շարժում չի վրդովեր, խորասուզուած բանաստեղծութեան մէջ՝ որ բանէ մը չարգիւտիր, խաղաղ ինչպէս իր չորս կողմի զարունը, ապահով ինչպէս զարունին զարձը։ Պաշար ունենալով Լ. 1000ը, նա չըզգար որ ապրիլն ալ դժուար բան մըն է. նա իր գոյութիւնն ունի, ինչպէս իր տեսած ծաղիկներն ու դալարները. անշուշտ օր մըն ալ պիտի մեռնի, վասն զի ծաղիկն ալ կը մեռնի, վասն զի իր լին ալ կը սառի։ Այդ խաղաղ ժամերու մէջ՝ նա իր մտածելը կը լսէ. նկ իր չորս զին այնչափ անզորը է՝ որ նա կարող է անհունը նշմարել։ «Ոմնախեղն ծաղիկն ալ որ կը բացուի, Կ'ուսէ նա, կրնայ իմ մէջս յարուցանել արցունը թափելու չափ խոր զացումներ»։ Այնաշնչին գէպքերու մէջ անզամ, — որ մեր ամենօրեայ կեանըը կը կազմեն, — նա կը տեսնէ մեծութիւն մը, գեղեցկութիւն մը,

դաս մը։ Նա չի նայիր արեւում, երբ սա զէնիթին վրայ է. իր փափուկ աչքերը՝ մեղմ երանգներու վարժած են. «Վերջալցսի բանաստեղծ մըն է»։ Իր էն ազդու նկարներն ալ՝ մօին գոյն մ'ունին։ Այս տրամադրութիւնը, իմանդիերու զիսաւորին քով, բնազդում մը չէ լսկ. վարդապետութիւն մըն է. «Գրեթէ դարէ մ'ի վեր, — ահա իր զրական վարդապետութիւնը, — մեր բանաստեղծութիւնը ստութիւն է. անոր թէ հիմը և թէ ձեւը խախուս է²։ Ինչո՞ւ համար են այդ աւանդական այլարանութիւնները, շրջաբանութիւնները, զորս կարծեցեալ բանաստեղծները ձեւոց կ'անցնեն իրը հնոտի բաներ։

Ամէն որ բանաստեղծ է, բաց ի գերթողէն։ Ճշմարիտ բանաստեղծը մարդն է որ մարդկանց հետ կը խօսի. պէտք է ուրեմն որ նա գործածէ անոնց ամենօրեայ լեզուն, սրտէ սիրու խօսողը, սովորական, ուամիկ լեզուն, զգուշանալով միայն անոր Կոշտութիւններէն» . . . ահա ձեւի նկատմամբ։ — Լա չէ նաեւ սովորական բանաստեղծութեան հիմը։ Իր զրական ջանքով՝ նա սղմած, աղջատացուցած է արուեստի իշխանութիւնը։ Բոլոր կեանըը բանաստեղծական է իր քով. վասն զի ճշմարիտ է, սիրուն է։ Գիւղացւոց, ամենախոնարի արհեստաւորներու կեանըը ամենէն բանաստեղծականը կրնայ ըլլալ, որովհետեւ էն մօտն է ամէն բանաստեղծութեան ազդիւրին, բնութեան։ Բայց այս ճամբան, որ չափ նոր, այնչափ ալ սիսալական էր. և Ուորուորտէ չուշցացաւ անոր միւս ծայրը հանելու։ Փանուրէինգէն մինչեւ ուժուուն տարուն իր զրած անթիւ ուսանաւորներու մէջ՝ արձակարան, ճապառ կէտերու յաճախ կը հանդիպինը։ Իր գործին տկար կողմն է աս. Ուորուորտէ, նման Պայրընի (որ զինքը խստիւ ցննադատած է), շատ բան զրելու ախտին մէջ ինկաւ։ Անգղիացի այս երկու բանաստեղծներն ալ՝ ընտրու-

1. W. Wordsworth.

2. Ուորուորտէ, իր նախնական երկերու մէջ, կը հետեւք Փոփէ և Սփենսը ոճին։ Եւայ իր համար յա-

տուկ կերպ մը հնարեց. — ամէն բան պարզ պիտի ըւլւար. — պարզ իմաստներ, պարզ նիւթերու վրայ, պարզ բաներով.

թեամբ, ծաղկաբաղի մէջ կը կարդացուին, բաց ի, սակայն, զլուխ գործոցները, որոնց էն սիրուն էջերն ալ իրենց թարմութիւնը կը կրօսնցնեն՝ շրջանակէն քածնուելով : Երկուքի գործերու մէջն ալ կան այնպիսի էջեր՝ որ մէկ անզամնէն աւելի չեն կարդացուիր . կան նաև այնպիսիներ՝ զորս կարելի չէ մէկ անզամ միայն ընթեռնուլ : Առաջին տեսակէն է մեր վերը յիշածը . — կատու մը, որ ազազուն տերեւներու հետ կը խաղայ, կրնայ բանաստեղծին մտածում մ'առթել, օրինակ մ'ըլլալով իմաստուն մարդուն՝ որ կը զուարճանայ կենաց անկեալ տերեւներու հետ . բայց 81 տողերը՝ ձանձրացնել և, չարագոյն, ծիծաղել կու տան՝ : Ուորսուորտհ, ինքն ալ, վերջապէս, ըմբռնեց իր այս թերութիւնն ու ջանաց ազատիլ անկէ : Ապացոյց՝ իր նըւագները, որոնք արժանի են անզդիական և նոյն իսկ բոլոր բանաստեղծութեանց մէջ զատուելու : Ծիստն զետի վրայ գրած 20ի չափ հիմնալի նուազներէն (1843) Բ. Թ. և Ժ. Ռ. միայն յիշենք : Իսկ 1798ին, երբ, իր նոյց, նա հրատարակեց իր թնարիրգական պարերգերը, Կուլէր ցուցնել, թէ հիմական տարրերութիւն չկայ ոտանաւորի և արձակի լեզուին մէջ, և թէ առաջինը՝ լոկ ներդաշնակ շեշտ մը կ'աւելցնէ մարդուս բնական բարբառին վրայ, երբ նա յուզմամբ կը խօսի : Սակայն, Ուորսուորտհի մէջ, բանաստեղծը յաղթեց վարդապետականին : Նա իր դիմիթէ պարզութեամբ կենաքի ամենափոքր մանրամասնութիւնները զեղեցկացուցած և բնազանցական ցոլցով մը զունաւորած է մեզ ամենամօտ իրականութիւնները . իսկ իր բնութեան նկարներու մէջ՝ նա զարմանալի համաձայնութեամբ մը զօդած, ծուլած է մեր զզացումներու հետ ձայներն ու երանգները : Այսչափ է ահա լամարկներու զիմաւորին բանաստեղծական հանճարը :

Բայց նա իր պարզ լեզուն կը մոռանայ

The excursion (1814) քերթուածին մէջ, կը նախաղասէ այնպիսի լիզու մը որ բացատրէ իր գաղափարները : Այս քերթուածին մէջ պատմութիւն զիշ բան կայ : Միակ գործողներն են սկովտիացի բարեպաշտ փերեզակ մը, սկեպտիկեան միայնակեաց մը և գիւղացի հովի մը : Ասոնք յետոյ կ'այցելեն մօտաւոր լիճ մը, ասով քերթուածը կը վերջանայ, և հեղինակի բամոյ ըլլալն ալ զեռ չգիտցողը կ'իմանայ : Հոն բանաստեղծը բնազանցական ու բարոյական չող նիւթերու մէջ անզամ, ինքինքը կը ցուցնէ ճշմարիտ բանաստեղծ մը, « Կրօնը յարգող և տոպորուած բնութեան գեղեցկութիւններով ² » : Վերջապէս, Ուորսուորտհ « ոչ Պայրնի չափ զօրաւոր յուզիչ մ'եղաւ, ոչ ալ թիշնիսրնի պէս արուստագէտ՝ ձեւի և յստակութեան մասին : . . . Գառուփըրի, Պէտոնի և Գրէպի սկսածը՝ նա շարունակեց աւելի ազնիւ զզացումնվ մը՝ ապագայ զրական յեղաշրջումին ³ » :

*
**

Ուորսուորտհ բանաստեղծ էր, զան զի այնպէս կը զզար . իր բարեկամը, S. Tailor Coleridge (1772–1834) նոյնպէս բամոյ, բանաստեղծի հանճարն ունէր : 23 տարուան՝ հրատարակեց իր Juvenile poemsը, որ կ'աւետէր մեծ երեւակայութիւն մը, զզայուն հոզի մը : Կրօնըով Առկնեան, բաղաբականութեան մէջ՝ զարմացող գաղղ . Ենդափոխութեան, կը մտածէր, իր Աստրէյ քեննեկալին հետ, Ամերիկա երթալ և հանրային ընկերութիւն մը (pantisocracy) հիմնել . զրամի պակասութիւնը, բարեբախտաբար, արզիւեց զինք այս մուացածին զազափարը իրագործելէ : 14 ամսի չափ Քերմանիա կենալով՝ ճանչցաւ և սրանչացաւ Շիլլերի վրայ, տեղեկացաւ Քանթի և Ֆիիտի փիլտոփայութեան : կը պարծէր – կ'սան

1. Հայու. Peter-Bell (1819), և այլն :

2. « Strongly impressed with nature's beauties, and finding poetry and instruction in everything

about him », F. Laing. A Hist. of English Liter.

3. Demogeot, l'Engleterre.

— թէ միակ անգղիացին էր ինը որ կրցած էր հասկնալ այս երկու գերմանացի իմաստաւուները : Իր թշնամիները, սակայն, կը պնդն, թէ սոյն առաւելութեան իսկ ձախորդութիւնն էր որ զինքն ալ տեղ տեղ անհասկանալի ըրաւ : Գաղզ . յեղափոխութեան ծայրահեղութիւնը՝ զինքը թագաւորական ըրաւ . սոկնեանը միացաւ Եկեղեցւոյ հետ, և այն ատեն յդացաւ այն հիանալի քրիստոնէական գեղարուեստը՝ ուրուն հետքերը միայն մեզ թողուց : Իմաստասիրութիւն մասին, վսեմ տեսութիւններ ունեցաւ՝ որոնց մէջ տրամարանութենէն աւելի՝ երեւակայութիւնը մաս ունէր : Հաստատուելով յետոյ թիգուփիկ, Ակովոփոյ լճերուն մէջ, Ռուրսուորտչի և Ասութէյի զրկից, անոնց հետ կազմից Լամու զպրոցը :

Գոլրիմի հանճարին ուղղութիւնն ուրիշ էր, բնական է . նա լճամոլ պիտի չըլլար, բայց եղաւ . այդ զպրոցը բաւական նեղ էր իրեն : Որովհետեւ լաւ մտերմութեան մէջ էր լճամունքներու զլխաւորին և Ասութէյի հետ, բնական հետեւանք մը համարեցաւ բիշ մ'ալ անոնց զրչին նմանելու . և յաջողեցաւ :

« Գոլրիմի գործերը մեզ կը ցուցնեն, թէ նա որչափ աւելի մեծ բանաստեղծ կրնար ըլլար՝ քան ինչ որ էր : Իր գերթուածներին շատերը՝ գեղիցիկ սկզբնաւորութիւններ են միայն – կիսարաց վարդեր, որ կը ցուցնեն իրենց աւերէն ու բուրումն թէ որչափ հոտաւէտ և սիրուն պիտի ըլլար ամրող բացուած ծաղկիք : Բանաստեղծը, սակայն, երազու, ծոյլ . . . էր, միշտ հիան սի գործերու ծրագիրներ կը շինէր, որոնց վրայ տող մ'ալ չէր զբեր¹ : Գոլրիմի համբաւը երկար ատեն հաստատուած էր իր պատասնեկութիւն յուսերուն վրայ : Շատերն ըսին, իթէ նա էն մեծ բանաստեղծը կրնար ըլլար, իթէ այդ մասին ամենէն անհոգը եղած չըլլար : Իր

Ծեր Նաւափար (Ancient Mariner) պարերգը՝ ամենէն յաճախ կարդացուածը՝ տարօրինակ է . « մտածումի և գաղափարի յախուռն կերպին մէջ՝ Պիուրժէրի պարերգները կը յիշեցնէ² » :

Բայց իր կիսաս գերթուածներու (Love, Ակր. – Christabel. – Kubla Khan, և այլն) մէջ անգամ կը տիրէ երեւակայութեան ճոխութիւն մը և լիլուոնն ու նէրսափիրը յիշեցնող նկարներ : Ամէն շարժման կը թթառար նա . ու է ոճ՝ խկոյն կ'ըմբռունէր . ունէր անտարակոյս հանճարի ցուլցումներ՝ որ կ'երեւային յանկարծական և վսեմ հառաջանաց մէջ . բայց այս հանճարը անկատար, հատակոտոր մնաց :

*
* *

Ուրիշ բամու մըն ալ Robert Southey (1774–1843) Գոլրիմին քննեկալը : Սա իր հայացքը աւելի հեռու հորիզոններու վրայ նետեց : Անգղեական բանաստեղծութեան ու ժողովրդական ճաշակին մէջ նոր գատում մը զրաւ, – պատմական և աշխարհագրական հետազոտութիւնները : Ամէն ինչ բանաստեղծական է՝ ամենախունարհ կեանքի մէջ անգամ, ըսած էին Ռուրսուորուն և Գոլրիմ . ամէն ինչ բանաստեղծական կրնայ ըլլար պատմութեան մէջ, որ ազգերու կեանքն է, կ'աւելցնէ Ասութէյ : — Նախ հասարակագիտական և միանձնական աղանձաւոր, յետոյ պահպանողական և անգզ . օրթոսորգ, երբեմ հակառակորդ նախնի հաստատութեանց, և երբեմ անոնց պաշտօնական ջատագով, տարակոյս ծգեց իր նկարագրի հաստատութեան վրայ : Իր արծակ գրութեանց մէջ նշանաւորն է Բժիշկը (6 հու.) . Կուսակցութիւններով ընդհանուած . կը բացուի կ'զլումէն, ընծայականը 31 էջին վրայ, նախարանը՝ 200 էջին, Ա զլումը կը գտնուի ՀՅ զլիէն վերջ . սակայն լի է գաղափարներով, հարուստ ոճ մ'ունի, զմուս իմաստասէր մ'է : Ասութէյի ցերթուածները հետաքրքրական են : Աշխարհիս գրեթէ ամէն կողմ տեսարաններ ունի : Միջին զարու Գաղղիա (Joan of Arc,

1. F. Latin. Hist. of Eng. Lit.
2. J. Demogeot.

1795), *Ալաբամա* (Thalaba, 1803), *Մէրսիոյ* (Medoc, 1805), *Հնդկաստան* (Curse of Kehama, 1811), *Ջպանիա* (Rodderick, the Last of the Goths, 1814), *Ասոնց մէջմէկ վէպեր են*, կէս դիցազներգական, կէս քնարերգական, որոնց մէջ բանաստեղծին երեւակայութիւնը, անծայր հմտութեամբ թեւաւորուած, հետզէտէսէ կը տիրէ այն ամէն նոր, փայլուն իրերու՝ ուրոնց կը հանդիպի անցած երկիրներու մէջ։ Նոյն իսկ Սառութէյի սոսինները չէին կը ընար ուրանալ «իր պատկերներու խանդը, կնիքը, փայլը ...»։ Ի հարգէ, իր այս նկարագիրներու մէջ (մանաւանդ Curse of Kehama) մէջ (մանրնական և, հետեւարար, սիսալ բաներ ալ կան։ Գլխաւոր տեսարանները՝ վերյիշեալ հնդկական ներշնչումով զրուած ցերթուածի մէջ, — «Ովկիանու ճամբաներու տակ՝» — ամենասարածը երկնըի — ամենախոր դժոխըի մէջ են. իսկ իր անձինին այնպիսի բնյայներ ունին՝ որոնց մեր աշխարհի մէջ չկան։ — Սառութէյ ի զուր խնդամիտ խնամքով մը կը նկարագրէ տեսարաններն ու բարեկըր. ի զոր իր ծանօթութեանց մէջ կը շռայլէ ճամբորդներու վկայութիւնները, հաստատելու համար իր նկարագրութեանց ճշգութիւնը. գերազոյն ճշմարտութիւն մը կայ զոր չի կրնար ըմբռնել. — այսինքն՝ մտնել մարդկանց զգացումներու և համոզումներու մէջ։

Իր ցերթուածներու բանաստեղծական մասին մէջ, սակայն, աւելի յաջող է Սառութէյ. Երկու մասի կը բաժնուին. առաջինները երկայն և ուռուցիկ, իսկ երկրորդները — Ռւորաւորտէհի ոճով, — կարճ ու պարզ։ Իր դիցազներգականները առաջինն կը վերաբերին. Հոս ամէն բան նկարագրական է, կոկիկ, ճիշտ, բայց նաև ձանձրանալի. որովհետեւ չենք համակրիր իր մտցած բնաւորութիւններու հետ. ասոնց մերինը չեն. Այս լաւոնին ալ, ու-

րեմ, բոլորովին երեւակայութեան մէջ սուզուելով, մոցաւ իր չորս կողմի մարդիկն ու մտածումք երեւակայութիւնը յարմար չէր իր դպրոցին։

*
*

Ասոնց են ահա Ռւորսուորտէհ աշակերտներն ու բարեկամները։ Իրենց դպրոցին փայլն ու համբաւը պահելու համար ասոնց արդէն բաւական էին։ Բայց շատ անգամ իրենց միարանութեան մէջ կը դասուի նաև John Wilson (1785–1854), սրամիտ, օնական ոճով և կոռուաէր գրիչը, որ դիպուածով լամոյ ալ եղաւ, երբ կը բնակէր Խլլըրի, Ռինտըրմիրի մօտ։ Այսիթ ունենալով լճամոլ բանաստեղծներու հետ խօսակցելու, աչքը՝ ըովի միրուն լճերուն զնաց և ինցն ալ Ռւորսուորտէհ ոճով ոտանաւորներ գրից։ Իր միւս գրութիւնները երեց գասակարգի կրնան բաժնուիլ ցերթուածներ, վէպեր և յօդուածներ։ Այսաշխիներէն՝ Խշանաւորն է Isle of Palms և City of the Plague. որոնց մէջ կը տիրէ զօրաւոր երեւակայութիւնն մը՝ միացած բաղցըրութեան և գորովի հետ, զրոնց հեղինակը չափազանցութեան տարած է, ինչպէս կը կարծեն ումանք։ Իր սկզբանական պատմուածները (օր. Trials of Margaret Lyndsay) լի են զեղչական նկարներով և տեսարաններով, բայց ընդհանրապէս տիուր և մելամաղձիկ կերպ մ'ունին։ Ավակայն Ռիլլընի հանճարը զնահաւելու համար՝ պէտք է իր յօդուածներուն (Recreations of Christofer North և Noctes Ambrosianae) դիմէլ։ Ասոնց մէջ նա ցոյց կու տայ կորով, սրամութիւն, կատաղութիւն։

*
**

Ռւորսուորտէհ դպրոցը, ճիշտ է, շարժում մը յառաջ բերաւ, բայց երկարաւել չէր. իր մահը (1850), արդէն, կատարեալ

1. W. Hazlitt, The spirit of the age, t. 89.
2. Under the roost of the ocean.

3. J. Demogeot.
4. Blackwood's Magazine (Magazine articles).

հարուած մ'էր անոր անշարժութեան: Արդուիսեաւ, — պէտք է ըսել, — չէր այն մեծ զբական յեղափոխութիւններէն՝ որոնց իրենց հնարիչին հետ չեն մեռնիր. եթէ կան հետանան՝ բայց գարերէ վերջ: Լաւամոլիներու սահմանը՝ լիներունն էր. ազդեցութիւննին ալ հոն սահմանափակուեցաւ: Քանի մը սրտերու խոհերն էին, որ քանի մը սրտեր յուզեցին. — այսչափ: Ամէն տեղ բնութիւնը կայ, բայց ամէն կողմ մին չկայ: Գոլրիճ, Առութէյ, օրինակ իմն, բանաստեղծ էին, եթէ լին ալ տեսած շըլային:

Հ. Դ. Բարեսան

ՊԱՍՄԱԿԱՆ Վ. Է. Պ

ՏԻԲԵՐԻՍԻ ՆԱԽԱՎԱՐՆ

(Հարուակութիւն տես էջ 124)

Գ. Ա. Ռ. Ժ. Թ.

ԱՍՊԱՏԱԿՈՂՆԵՐԸ

Տերսնիմուի մեկնելն տարի մը վերջը՝ նոր նոր դժբախտութիւններ սկսան նեղել Հոռմիք, և կը սպանային երթարով գեն աւելի նեղել զայն Ապարիկոս փրկանն ընդունելով քաշուեր էր ծոսկան, և կը սպասէ հոն որ Անորոն կայսրն մնառուի իր զրած խաղաղութեան պայտանները. բայց Անորոն կամ լաւ եւ ըսել՝ իր պաշտօնային Ալիմկիո շուգեց ընդունի զանոնք: Աւարիկոս զայրացած նոր ճամարյա եւալ դէմ ի Հոռմոյ, Տիբերիսի գետաքանակութեանին կամ առա ի Պորտոյ, Տիբերիսի գետաքանակութեանին աշակողմնան վրայ կառուցուած տեղ մը, որ շատ հոյսկապ զոր մը կը թուէր սրան-էլք կերպով յնոնած ճամանաւուտ երլիք մը վրայ, փրփրակէզ ալիքներու սաստիութեան գիւմարերու համար, ուսկից քանի մը աւերակնը մրային կը մնան այժմէ:

Սովոր առաջնինչ շատ աւելի անաւոր կերպով պատաւ այս անգամ, և Հոռմականիների փրկութեան ո՞ւ է միջոց մը չունենալով՝ սուխուեան նոր հրամանատար մը ընտրել Ապարիկոսին կողմէն առաջարկուած իրենց:

Տիբերիսին հարկադրուեցաւ գլուխ ծուել գութացի թագաւորութիւն կամքին և ընարեց Առայոր, որ Անորիոսին կողմէն իրերէ քաղաքական զըր-

կուած էր Հոռմիք իսամիկ ժողովուրդն մոլեզին ցնութեամբ և ծափանարութեամբ ընթրունեցան նոր հրամանատարին կողմէն իրեն սառասանեած պարզեները, և յիմարեցաւ տեսնելով կրկիսան հաղերը և մրցուսները՝ որոնք մեծ հանդէսով տեղի ունեցան Փլաւեան ամփիթիէսա տրոնին մէջ:

Ապալոսի ընտրութիւնն սակայն շատ անհաճոյ անցաւ քրիստոնեաներուուն, վասն զի անոնց չէին կրնար սիրով տանի ասպիսի հրամանատարի մը տիրափառութեան, որ հետանուութեան մէջ կրթուած ըլլալով՝ միայն Ապարիկոսին հաճոյը մը ներկա համար եղուում հրաժարեր էր աստանենքու կրօնիքն, և մկրտուեր էր արքունու սպիսկոսն մը, և այսպէս հետախոսութենէն մօք էր հերետիկոսութեան ծոցը, առանց բան մը կրոսնցներու իրանին կուօնին: Ես այս բանին ապացոյց մը տալու համար այսպէս ըրա որ նորին հաստատուին հեթանոսական մէնեան ներն, և գրամմեներու վրայէն չնջել տալով քրիստովագործ՝ ինչանան գրօւլ², անոր տեղ կոխել տուու ուուովէմական յաղթանակին առանց պետական զրոյց:

Մինչեւ այսպիսի դէպեքը Հոռմայ խաղաղութիւնը կը գրգուէին, անդին մը պատմութեան զինաւոր վրայէն չնջել շատ լաւ էր: Կողմուն և Վաղերիս այլ ես չիմ ողբար Մարկեզոսի բացակայութիւնը, վասն զի իրենց ցանք բաւական մեղմաքար էր և համբառութեամբ քր սպասէին անոր վերթարձին: Դիկոսին ալ նոյնայն առաջուան պէս մերամաղծութէր, վասն զի այս առաջին անգամն ըլլալով երջանկութիւնը կը ժամուէր անոր, իր երիտասարդական երեւակայութեան առջեւ ներկայաւուղ երջանի ապազայ մը:

Ենեանին ալ միտքը դրած ըլլալով երրուազ էմ երթալ, մեղենէն սատա կ'ուգէր ապահովուած տեսնեն իր պատասխանեաներուն երջանակութիւնը, ուստի իր հարստութիւններուն մէկ մասը թողոյց վաղերիային, և տեսնելով միանամայն օրինարին վրայ հնեկո Փուլուսիսի ունեցած սիրալիք զացցուուք, առաջարկեց իրենն որ անոր ձեռքի ուցէ: Սահայն պատրիկն առուական գոռողութեամբ մը լեցուած մերժեց պատրիկունոյն ըրած այս թափանազնն առաջ արկը, չուզեմուի հարուստ հարսու մը ծախսով պարիի երբ ինք այլքան ադրատ էր:

Ենեանիայի կրկին ու կրկին աղայալակներն պարապի պիսի ելէին, եթէ Ասելլա³ որ օրէ օր անուան զուու կը ծունենար՝ չթափանձէր երիտասարդին՝ որ ընդունի իր թորոցած ժառանգութիւնը, որպէս զի ինքն ալ մեղենէն առաջ ապանուութեան տեսնելով իր բարեկամուհին որոյն ապազայ երջանկութիւնը՝ գոհութեամբ սրտի աւելսէ իր հոգին:

Կողդիս ամենայն ուրախութեամբ ընդունեցաւ պատրիկին առաջարկը, և օրնելով աս-

1. Monogramma.

2. Labaro.